

Հասնէր՝ բարի գուշակութիւն կը սե-  
պէին։ ընդհակառակն թէ որ ձախ ոտքո-  
վը կոփէր՝ գէշ ու ձախող կը սեպէին։

Ալանդովիդ հռչակաւոր մեհեան մը  
ունէր Պալգիկ ծովուն մէջի եղած  
Իուկէն կղզւոյն հիւսիսային կողմերը,  
ուր որ ամէն տեղէ ուխտի կու գային և  
իրեն մեծագին ընծաներ կը նուիրէին,  
և երբեմն իրեն սեղաններուն վրայ գե-  
րիներ ալ ողջակէզ կ'ընէին։ Իյս ա-  
մենահարուստ մեհեանը Տանիմալքայի  
Ա աղդէմիր Ա. թագաւորը հիմնայա-  
տակ կործանեց 1168<sup>ա</sup> Իուկէնը առ-  
նելէն վերջը։

Ալանդովիդ շաստուածոյն աս արձա-  
նը միայն կը ճանչցուի, որն որ Ինթոց-  
քի կոմնը, որովհէտև իրեն կ'իյնար աս  
արձանը՝ իր կալուածներուն մէջ զըտ-  
նուած ըլլարուն, Վրաքովիայի համա-  
լարանին ընծայեց, և Ալաւեան հնու-  
թեանց թանգարանին մէջ զրուեցաւ։

### ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

#### ՍԷՐ

Եթէ ես ամպ էի  
Աահելով ընդ այեր,  
Երեկո ոչ յուզէի  
Աըրբկաւ ըզծովէր։  
Եթէ վայր դալարի  
Օերթ սիրուն ովասիս,  
Ուզեորըն բարի  
Վայր հանգչել 'ի ծոցիս։  
Եթէ տունկ սաղարթուն,  
Յաւոց գեղ և դարման,  
Իրուակին դալարուն  
Լինէի ապաստան։  
Եւ եղնիկ ծարաւի  
Լնետից կարեվէր  
Էնդ յիմումն ըստուերի  
Կազդուրեալ ձողոպրէր։  
Ուկ վարդից դարնայնոց  
Հունձս առատ ունէի,  
Աղուակին սիրայնոց  
Օայն յաւար մատնէի։

Ես ըզգօն մըտերմին  
Կազմէի դիւր շաւիզ,  
Եւ պըսակ քերթողին  
Չիթենւոյ շառաւիզ։  
Ուկ խաղող և հատիկ  
Իշնայնոյն էր առ իս,  
Եսէի ցաղքատիկ,  
Եւ ըզհացս ու զգինիս։  
Ուկ ձըմեռն էի ցուրտ,  
Ո՛չ տէր, զի գործէի.  
Ի՞ւ աղքատ ժողովուրդ  
Փայտ և հուր բաշնէի։  
Եթէ քաղցր էի յոյս,  
Դեպէի առ թըշուառս  
Ինձեռել աստ խրախոյս  
Ե՞ւ զանտի պատմել փառս։  
Իյլ ես հէք եմ մանուկ  
Ես չունիմ ինչ բարի  
Ինյց սըլտիս արտասուք  
Յօղ ցաւոց աշխարհի։

### ԵԴՄՈՆՏ ՄԱՄՊՐԵ

### Տ' ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

#### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՏԵԽՈՒԹԻՒՆ

#### ԳԼՈՒԽ Դ.

#### ԳԱԿ ԴՐԱՅ:

Բներքերուն աժէքը երբոր ստըկի  
վրայ առնուի զին կ'ըսուի։ Իստ ինքեան  
ստակը ուրիշ ապրանքներէն աւելի իրա-  
ւունք մը չունի բերքերուն աժէքը կը-  
տրելու. և միայն ծանրագին մետաղնե-  
րուն մէկ քանի յատկութեանցը համար  
է որ մարդիկ ստըկի կը վերածեն բերքե-  
րը, անոնց աժէքին չափը իմանալու հա-  
մար։ Տնտեսականիք կ'ըսէն թէ երկու  
կերպ կայ կարելի ձշգութեամբ բերքե-  
րուն գիները իմանալու. մէյմը ընծայնան  
ու պահանջէց<sup>1</sup> օրէնքը, մէյմըն ալ հասպ-  
ան կամբէրէց<sup>2</sup> ծախտը<sup>3</sup>։

Ինծայումն ըսելով կ'իմացուին ան

<sup>1</sup> Գ. Լ. Le prix.

<sup>2</sup> Գ. Լ. L'offre et la demande.

<sup>3</sup> Գ. Լ. Frais de production.

ամէն ապրանքները որ ճարտարութիւնք մեզի կու տան կամ կրնան տալ գնելու համար : Պահանջք կ'ըսուին ու իցէ ապրանքները որ մարդկային ընկերութեան պիտոյքը կը պահանջէ , այսինքն կ'ուզէ ճարտարագործներէ : — Այսափ կամայնչափ ստրկին դիմացը որչափքիչ տան ուզած ապրանքէս , ըսելէ թէ այն չափ աւելի սուզէ . և որչափ շատ տան , ըսելէ թէ այնչափ աւելի աժանէ : 100 դահեկանով թէ որ ազնիւ չուխայ ուզենաս զնել , մէկ կամնգուն միայն կ'առնես . բայց թէ որ հասարակ լաթ զնես , հարիւր կամնգուն լաթ կ'առնես . ուստի ուսումնական կամ տնտեսական բացատրութեամբ կ'ըսուի . Բան ճը որչափ չիչ ընծայէս , այսինքն դաս , այնչափ աւելէ սուզէ . և որչափ առար ընծայէս , այնչափ աւելէ աժանէ :

Հաստման ծախքով այսպէս կ'իմացուի բերքի մը գինը . հարկաւ բերքը շինողը կ'ուզէ անոր վրայ ըրած ծախքը հանել , բայց զայն գնողն ալ իր կարողութենէն աւելի բան չի կրնար տալ , և չիտար ալ , թէ և շատի կարողութիւն ունենայ , ուստի ասով միջին զին մը կը հաստատուի , որով կը յայտնուի բերոց աժեքին չափը : Ի՞նչ հաստման ծախքով ամէն բերքերուն զինը գտնել ըլլար . վասն զի կան անանկ ապրանքներ որոնք հարկաւ կը գնուին , թէ սուզ ըլլան թէ աժան , և հաստման ծախք չունին . զոր օրինակ ցորենը , և մշակական ճարտարութեան դեռ ուրիշ շատ բերքերը . թող նաև տեսակ տեսակ արտօնութիւնները , և ելքը ու մուտքը արդիւած զանազան ապրանքները . որոնց հաստման ծախքը վաճառման գնոյն հետ համեմատութիւն չունենար : — Երբեմն վաճառքներուն զինը տէրութիւնը կ'որոշէ . ան ատեն եղած տուր և առը ազատ փոխանակութիւն մը չի սեպուիր . և տէրութեան սահմանած գինը կամ գնողին կամ ծախողին վնասակար է :

Ան զինն որ ընծայման ու պահանջից օրինօքը , կամ հաստման ծախքով կը հաստատուի , սովորական կամ շրջառական

գին<sup>1</sup> կ'ըսուի : — Խակ սկզբական գին<sup>2</sup> կը կոչուի ան զինը կամ ստակը՝ որ բերքի մը նոր ելած ժամանակը վրան կը զրուի , անոր գացած հաստման ծախքը հանելու համար : — Վկղընական գնոյն ցածնալը գործառուին բնաւ վնաս չի բերէ , թէ որ պատճառը հաստման ծախքին քիչ երթան է կամ ուրիշ յաջող պատճառ մը , ու չէ թէ ապրանքին գէշ հանգամանքները : Վկղընական գինը որչափ ցածնայ , ընկերութեան համար աղէկ է . վասն զի ժողովրդեան երջանկութիւնն ու դիւրութիւնը բերքերուն ամսութեանը վրայ կեցած է : — Ամէն անգամ որ բերքերուն վրայ նոր փոխիսութիւն մը կ'ըլլայ , սկզբնական գնոյն չափին ալ կը փոխուի : — Տընտեսականներէն ոմանք աս զինս նաև բուն կամ բնական գին<sup>3</sup> անուանած են :

Գիններուն նուազմանը վրայ խօսելով , հարկաւոր առարկութիւն մը կը լուծէ Այտնիէ , որ է աս . “ Ոյէ որ հասարակաց հարստութիւն ըսելլով ամենայն ապրանքներու աժեքներուն բովանդակութիւնը կը հասկընանք , ինչպէս կրնայ ըլլալ որ ազգի մը մէջ որչափ աւելի աժան ըլլան նոյն բաները՝ այն չափ աւելի հարուստ կը սեպուի ան ազգը : — Ա ամսն զի մեր հարստութիւնը այսչափ կամ այնչափ շահաբեր գոյից վրայ կեցած ըլլալով , այնչափ աւելի շատ կը սեպուի հարստութիւնս , ինչպէս որ կ'ըսէ Աէ , որչափ աւելի որ բերք կարենան բերել նոյն շահաբեր գոյից բերքերը իրենց գործածուելովը . և կը նան բերել , թէ որ բերքերը կարելի եղածին չափ աժան ըլլան : Այսպէս կը մեկնուի յիառւն տարրուընէ ’ի վերեղած ընդհանուր հանգստութիւնը . և ան աստիճանի՝ որ խիստ հասարակ արուեստաւորները առջի ատեններու իւսանազուններէն աւելի հանգիստ ու ուսեալ են , :

1 Գ.լ. Prix courant.

2 Գ.լ. Prix original.

3 Գ.լ. Prix réel ou naturel.